

իւր և «ընկերների» սեպհական դատողութեան թեան վրայ՝ հայ լեզուական ինդրոց մէջ, որոյ մասին թէ իրաւունք ունի, չենք համարձակիր ժխտել. և կը սրանչանանք իւր խոնարհութեան վրայ: Բայց չենք հանդուրժեր՝ որ մեր ազգային արժանապատճեանինը կոփուտուի, մեզմէ հայերէն սւսած ստարականի մը խորհրդով ու ձեռքով քանդելով մեր այրութենց, զոր իրեանի կուռքին անզամ չենք ներած տակաւին:

«Եթէ հայերէնի ուղղագրութեան ռեփորտին, կը շարունակէ Մակինցեան, վիճակուած է սառչել մալ կէտ ճանապարհին, այս ոչպարում աւելի լաւ կը լինէր ստանց այլհայլի զառնալ էլի հին ուղղագրութեան»: (և լաւագոյն՝ եթէ բնաւ չստեղծէիր նորը): «Մինք կասարելապէս համոգուեցինք՝ որ ընդունուած սեփորմը մեզ խզեց անջատեց արտասահմանի հայկական տարրերից»: (Տշմարտութիւն մը, որոյ դէմ խօսիլն ոճիր է): «Մեր ընկերները հաղորդում են՝ որ մեր խորհրդային հրատարակութիւնները չեն տարածուած՝ ուղղագրական պատճառով»: (Ցույեսինութիւնը չափազանցութեան տարուած է հոսմի թէ Ե. Զարենցի հանճարեղ Պոնեների իրենցով չզրադեցուցին բոլը հայ մամուլը, և այն՝ չնորդիւ նոյն ինքն Մակինցեանի): «Հէնց այս մի հանգամանքն այնքան ծանրակշիռ է, որ հարկադրում է նոր ուղղագրութիւնը վերացնելու մէջ տեղից: Ուրովհետեւ պարզուեց՝ որ յօդուաց այս ուղղագրութեան մեր արած ամրուց պրապահանդք վիճեց»: (Լաւ է գիտնալ՝ որ հին ուղղագրութեան զառնալէ վերջ ևս՝ երեան իւր պրոպագանի հետ մեզ պէտք է տայ եսթիմերնի բառարանն ալ):

Մակինցեան կը յարէ՝ թէ հայ խորհրդային իշխանութեան չորրորդ տարեղարձին՝ «մեր տօնը ամեննին մթանած չենք մինի խոսուվաններով անաջողութիւնը ուղղագրական սեփորմի գործում»: (Բնական է. Սիամերավ կ'սասուցի): «Իսկ եթէ Արքեանի ուղղագրութիւնն ընդունուել է յաւիտեանս ժամանակաց, սա կը լինէր

բացարձակ յետաղիմութիւն», (ինչ որ սակայն երկու տարի յառաջ կը շփոթուէր բացարձակ յառաջազիմութեան հետ. և այդ շփոթութիւնը ոչ միակն է, ոչ վերջինը): «Ջիսուելով զեռ այն մասին՝ որ Արքեանէ մեզ յետ է տանում մինչև 12րդ դարը»: (Ինչ 12րդ դար. այդ իտանագաղանը ոչ իսկ նախաջրհեղեղեան կմախցներու մէջ կարելի է գտնել: Այդ հաջուով՝ երեանի հայերէնն ալ մինչև Ա. Մեսրոք պիտի հանէց): «Նրա ուղղագրութիւնն այնքան է այլանդակել հայերէն բառերի պատկերը, (և խորհի՛՝ որ Երևանի կառավարութիւնը զմայլած էր այդ «այլանդակութեան» վրայ, և նոյնը կը պահանջէր նաև ազգէն), որ շատերն արդէն երկու և կէտ տարի մի միայն այս նոր ուղղագրութեամբ կարդալով հանդերձ՝ չեն կարողացել նրան ընտելանալ»:

Այս է եղեր ահա խորհրդային Հայաստանի անխորհուրդ ձեռնարկին արդիւնքը, ուսկից կը մաղթեմ՝ որ փութով ազատին անոր ծանրութեան ներքն ճնշուած տապակեալ հոգիները, սկսեալ այդ բողոքարկու պարունէն:

(Ժարութակելի)

Հ. Վ. Հաջուս

## Գ Ր Ա Կ Ա Ն

# Ո Ո Լ Ա Ն Ի Ե Ր Գ Ը

— ◊ ◊ ◊ —

Խ. Յ.

Գանելոնի ձին կը նախրէ կը ռորոթէ Տակովը բարձր ձիթենեաց, կը հասնի Սարակինոս բաներներուն. բայց Բանկանդր Եւ ինք կը ման քըշիկ մը ես միւսերէն, կը խօսակցին երկուքը մեծ նենցութեամբ: Բանկանդր ըսաւ. «Հրաշալի մարդ է կարու: Առա Պուկես, Կալաբրիան բովանդակ.

Կտրեց աղի ծովն և զընաց Անգլիա Գանձելու Սուրբ Պետրոսի հարկը անկէ: Հոյ մեր երկրին մէջ ի՞նչ եկեր է փնտուել: Պատասխանց Գանելոն. «Այդ իր կամքն է: Անոր արժէքն ունեցող մարդ լւայս քնաւա:

Ի.Բ.

Բլանկանդր ըսաւ. «Ֆրանկերն ազնիւ մարդիկ բայց մեծ չարիք կ'ընեն իրենց արքային ին, իրեն խորհուրդ տրուղ ուղարկեն ու կոստերն, Զայն կը սպառեն եւ կորուստի կը մատնեն Թէ զիբ եւ թէ միւսէրն»։ Ցարեց Գանձկուն. «Այս կրնայ ոչ մէկուն համար ստոյգ ըլլալ՝ իմ գիտածովս՝ բայց թէ միայն նոյնանի, Որ պիտի օր մ'անոր պատիճը կըրէ։ Կայսրը նստեր էր շուրջն անցեալ առուստ, Եկաւ իր թոռն, հազար էր ան լանջապանն, Կարկասոնի մօտիկներէն աւարած։ Կարմիր խնձոր մը կը բռնէր ձեռքին մէջ. «Ալէք, ըսաւ, գեղեցիկ տէր, հօրարին, Պասենին ամէն արքաներուն կու տամ ձօն»։ Իր խրխտութիւնը պիտի զինք կորսնցնէր, Չի ամէն օր անիկան ման կը մուրայ։ Թող գայ սպանողն, իսկոյն կ'ըլլայ հաշուութիւն»։

Լ.

Եւ Մարոիի առջեն եկաւ Բլանկանդրին. Բոնած էր կոմը Գանելոն գաստակէն։ Թագավորին կ'ըսէ. «Ոլղոյն, Մահմէտփ Ուլպուլինի անուամբ, որոնց կը պահենք Սուլեյմանինին։ Արք՝ ձեր կատամը տարիիկ կարուսին. Ճեռքերն երկինք բարձրացուց, Գովեց իր Տէրն, ուրիշ ոչինչ չըղուցեց։ Իր մէջ ազնիւ պարոնն արդ ձեզ կը զրէ։ Որ Ֆրանսայէն է եւ է շատ բարձր մարդ։ Խաղաղութիւն պիտի ուևնենաք դուք թէ ոչ՝ իրմէ պիտի զայն իմանաք։ Պատասխան Տուաւ Մարսիլ. «Թօնի խօսի՞ լուննք պիտի մնաք»։

Լ.Պ.

Գանելոն կոմոն այդ մասին շատ էր խորհեր։ Կը սկզբի մնջ ճարտարութեամբ՝ ինչպէս մարդ Որ գիտ լաւ խօսիլ։ Ըսաւ ալքային. «Ողջոյն յանոն փառաւորաւ Ալտուծոյ, Որոն մնակ պէտք է որ երկիր պազաննենք։ Ահա թէ ինչ կարուս մնջը՝ արին Զեզի կ'ըսէ. քրիստոսական սուրբ օրէնքն Ըստանեցէք. ան կ'ուզէ ձեզ պարգևել Ըսպանիոյ կէսն իըր աւատ։ Այս պայմանն Նթէ չուզէք գուք ընդունիլ, պիտի դուք Զերքակայութիւն կապուիք բռնի եւ ուժգին, Եւ պիտի ձեզ առնեն տանին դէպ ի իքս, Ուր կեանքերնիդ պիտի գտնէ զնոռով զերջ. Պիտի մեռնիք ամօթալի՝ ցած մահով»։ Մորնչեց Մարտիլ արքայն. ունէր տէզ մը ձեռքն Ուկեփեսուր. կ'ուզէ զարնել, կ'արգիլն։

Լ.Դ.

Փոխէր է իր գոյնը Մարսիլ թագաւորն։ Կ'արձակէ իր նիզակը, Զայն տեսնելով Գանելոն իր ձեռքը սուրբին կը տանի։ Երկու առաջն պատեանէն գուրը է հաներ։ Կ'ըսէ սուրին. «Դասն շատ աղոտ են եւ ջինչ. Ալրունիքին մէջ քեզ երկար կըրեցի։ Պիտի զնսէ Ֆրանսայի կայսրը թէ ես Օտոպ երկրի մէջ միայնակ մեռած եմ Ալուս որ պինչ քաջերը քեզ քննով Գրնած ըլլան»։ Հեթանոսները կ'ըսնեն. «Օն, թոյլ չըտանք որ խառնըին իրարու։

Լ.Յ.

Թափեցին այնքան աղաշանք ըստագոյն Մարակինոսք՝ որ թագաւորը Մարսի

Այնշափ զացին Բլանկանդրին՝ Գանելոն Որ առին տուին խոստում մէրիբնց ուլիսին վրայ. Ինուանը տայ ըսպաննել՝ աս պիտի 'լլայ Փնտածն իրենց կարելով շատ նանպարէ Կարմրածուիք մը տակ կ'առ Մարակու։ Շոնէր մը շուրջն աթու մըն էր պատրաստուած, Շուրջ պարուրուած Ալքասանդրան միտաքսով։ Հոն է արքայն, սէր համօքն Սպանիոյ։ Քըսան համար Մարակինոս կան իր շուրջն։ Ալոնցմէ ոչ մին չի հաներ ճիկ անզամ, Թէեւ պապակն ունենան լուր լըսէլու։ Հասան ահա Բլանկանդրին՝ Գանելոն։

իր աթոռին նստաւ վըրան։ Խօսեցաւ  
Ազգալիկ. «Մեզ կը գնէիք թիր քայլի մէջ,  
Նըր կ'ուղէիք ֆրանսացին հարուածել։  
Դուք պէտք էք մըտիկ ըսկէ հասկընուա»։  
«Տէր, Գանելոն կ'ըսէ, ասոնք բանիք են  
Որոնց ես պէտք է հանդուրժեմ։ Բայց պիտի  
Զըլըռէիք ես՝ Ալսուուծոյ ըստեծած  
Բոլոր ոսկւոյն համար, եւ Նոյնպէս ըսլոր  
Հարացաւութեանց՝ որ կ'ընթոգոք այս երկիրն,  
Ըսել իրեն՝ եթէ տրուի դիւք եւ ժամ»։  
Ինչ որ իրեն՝ հզօր արքայն կարուու  
Զիս կը զրկէ ըսկէ, ըսկէ կը զրկէ  
Իմ ձեռորդվ՝ իբր իր մահացու թշնամոյն»։  
Սամուելին մ'ունէր վըրան՝ ծածկրաւած  
Աղեքսանդրեան մետափուզ. զար կը նետէ,  
Եւ Բլանկանդրին կ'առնէ զայն. սուրը սակայն  
Զի հեացիներ իրմէ. զայն իր աշ ձեռորդ  
Դաստապանին ոսկի գունդէն կը ըռն։  
Ալզինի պարսոն մըն էս կ'ըսնե հեթանոսու։

## Լ.Զ.

Յառաջացաւ Գանելոն զէս ի արքայն։  
Հաւաւ անոր, Հցանիրակ կը ցաննութ,  
Զի կարոլոն՝ որ Ֆրանսայի վրայ կ'իշեն  
Աս կ'ըսէ ձեզ. ընդունեցէք քրիստոնեայ  
Օրէնքը. ձեզ պիտի շնորհէ իբր աւատա  
Ըլպանիոյ կէսը. միւս կէսն ունենայ  
Պիտի Ռուան. իբր թոռը՝ իիսոս սիզախրոխտ  
Գրացի մը ձեզ պիտ' ունենաբ բաժանորդ։  
Դուք այս պայման եթէ չուզէք յանձն առնել,  
Արակսոս մէջ պաշարել պիտի զայ  
Ձեզ թագաւոր. ուժգին պիտի ըընդուռիք  
Ու կապուիք. ձեզ պիտի շխոսի իք տանին.  
Ճամքան պիտի չունենաք դուք ու նըժոյզ  
Եւ ոչ ձի, ոչ էք ջորի, ոչ ալ արու,  
Որոնց վըրայ կարենայից դուք նենել։  
Պիտի նետեն ձեզ գէշ զրաստի մը վըրայ.  
Հոն զընիռով՝ պիտի զընիռնիդ թոցնեն։  
Մեր Կայսրը ձեզ կը զրկէ այս հրովարտակն։  
Հեթանոսին աշ ձեռքին մէջ զըրաւ զայն։

## Լ.Ե.

Տժգուննեցաւ Մարսիլ իր բարի զայրութէն.  
Կը պատուէ կնիքը, կը նետէ մոմ անոր,  
Հրովարտակին կը նայի. ինչ որ գրուած  
Ե՞ կը տեսնէ. հկարուոս ինձ կը զըրէ,  
Արքայն որ աէս է Ֆրանսայի, որ յիշեմ  
Ցան ու ցասումը Պասանի և Պասիլ։

Ենթօրին որոնց զլուխներն առի Հալտոյի  
Լենիներուն մէջ. եթէ կ'ուզեմ փրկել կեանցս  
Ղրկիլու եմ եղեր իրեն Ազգալիկ  
Հօքարս, թէ ոչ զիս չըսիրէ պիտի ընաւ։  
Խօսք առնելով յետոյ որդին Մարսիլ՝  
Կ'ըսէ անոր. Քիմարաքար խօսեցաւ  
Գանելոն, չափս անցուց, առ էս ապրանաց։  
Ինձ յահնենցէք, որ ատա արգար պատուհասն։  
Երբ Գանելոն լըսեց՝ իբր սուրբ հանեց,  
Գընաց շոնին տակ և բունին կրթինեցաւ։

## Լ.Հ.

Մարսիլ զընաց քաշուեցաւ դէպ ի այգին,  
Իր լաւագոյն նորտերը հնուն առնելով։  
Եւ հոն եկաւ ալէծաղկի Բլանկանդրին  
Եւ Ազգալիկի հօքարն ու իր մըտերին։  
Ըստ Բլանկանդրի. «Հոս կանչեցէք քրանսացին։  
Մառայութիւն մատուցանէ պիտի մնզ,  
Ան ինծի իր հաւասաքին վրայ երգութիւն։  
Եւ թագաւորը կ'ըսէ. «Հօնս բրէք զայն»։  
Եւ անոր աշ ձեռքին բռնած Բլանկանդրին  
Զայն արքային տարաւ մինկան մրգաստան։  
Հոն կը նիթին անոնկ տըզել մասնութիւնն։

## Լ.Թ.

Ըստ Մարսիլ. «Գեղեցիկ տէր Գանելոն,  
Քի մը ձեր հետ թեթեւութեամբ վարուեցայ,  
Երբ զայրացած կը խոցէի ձեզ մազ մնաց։  
Կը խոստանամ ես յանուն այս սամոյրին,  
Որուն ոսկին աւելի քան հինգ հարիւր  
Լիրս կ'արծէ. վաղը չեղան իրիկուն։  
Ալուր տուզանք մ'հատուցանեմ պիտի ձեզ։  
Եւ Գանելոն պատասխանեց. «Գեն մ'երժեր։  
Ալսուած՝ եթէ կ'ուզէ՝ թող ձեզ վարձատըք։»

## Խ.

Կ'ըսէ Մարսիլ. «Բստոյգ զիտցէք, Գանելոն,  
Ես իմ սրուզը կ'ուզեմ շատ սիրել ձեզ։  
Կ'ուզեմ լըսել ձեր կարուս մնձին վրայ  
Խօսիլը. ան շատ ձեր է, իր ժամանակն  
Ըստուած. իմ զիտցածվս ան աւելի  
Քան երկերը տարու է, ան իր մարմինն  
Երկի երկիր պըտացուցեն է այնչափ,  
Այնչափ հարուած իր ասպարին վրայ առեր,  
Եւ կերպածքը այնքան հարուստ արքաներ  
Սուրբիկներու. ե՞րբ պիտ' յոզին կուռելէ։  
Եւ Գանելոն պատասխանեց. «Կարոյու

Գիտածնիք չէ. մարդ մը շըկայ որ տեսնէ  
Եւ ճանչնայ զայն եւ շըսէ. կայսրը քաջ է,  
Ո՞րչափ զովեմ՝ պանծացընեմ՝ թիչ է գեռ.  
Այնքան պատիր ունի, այնքան լաւութիւն  
Ուր չնե կարող ըսել խօսքերս: Քաջութիւնն  
Իր գեղեցիկ՝ ո՞նց զայն պիտի նկարագրէ:  
Ասուուած անոր շարքը կու տայ ճամանել  
Վրսիւթիւն մնեծ: Նախընտրէր պիտի ան  
Մեռնիլ քան իր պարոններուն դէմ պակսիլ»:

ԽԱ.

Կ'ըսէ Մարսիլ. «Կը զարմանամ ես կարի.  
Կարուսո մնձն ալէծազիկ է եւ ծեր.  
Աւելի քան երկու հարիր տարու է  
Իմ զիտացածովս. պարտցուցեր է մարմինն  
Ալճակ երկէ երկիր, առեր տէզերու՝  
Սըլիններու այնչափ անչափ հարուածներ.  
Ալճակ հարուսս թագաւորներ եթարկեր  
Մուրղութեան. ե՞րբ պիտ' յոպնի կոռուէ:  
«Երբէք, կ'ըսէ Գանելոն, ցորչափ ապրի  
Թոռու. չըկայ Ռոլանի չափ քաջասիրտ  
Եռուշառին տակ երկնիք. նոյն և նըման  
Քաջակորով է Ուլիւէր՝ իր համարզն:  
Եւ տասներկու ճորտերն, որոնց հանդէպ սէր  
Մնձ ունի կայսրը, կը կազմն նախամարտ  
Գունդը՝ քըսան հազար կորին ճիւռոր:  
Արքայն անհոգ է, չունի ոչ մէկէ զախ»:

ԽԲ.

Մարսիլ կ'ըսէ. «Կը զարմանամ մնծապէս:  
Կարուսո մնձն ալէծազիկ է՝ սպիտակ.  
Աւելի քան երկու հարիր տարու է,  
Իմ զիտացածովս. անցեր է այնքան երկիր  
Նըրաւունով, առեր այնքան հարուածներ  
Սայրասուր՝ պինդ աշախներու, իողիոնովը  
Ցաղթեր մարտու մէջ անհամար՝ մծաճորն  
Արքաներու, ե՞րբ պիտ' յոպնի կոռուէ:  
«Երբէք, կ'ըսէ Գանելոն, ցորչափ ապրի  
Ռոլան. չըկայ ասկէ մինչէ Ալիւելք  
Նըմանը. քաջ՝ իր Ուլիւէր համարզն ալ  
Եւ տասներկու ճորտերն որոնց հանդէպ սէր  
Մնձ ունի կայսրը, կը կազմն նախամարտ  
Գունդը՝ քըսան հազար կորին Ֆրանկներով:  
Արքայն անհոգ՝ պարող մարդէ չունի զախ»:

ԽԳ.

Կ'ըսէ Մարսիլ, «Գեղեցիկ աէր գանելոն,  
Բանակ մ՞ունիմ՝ որմէ չքնազ աւելի

Գըտեսնէիք պիտի. կրնամ ունենալ  
Հոն չորս հարիւր հազար կտրին ձիւուր.  
Կարոյոսի եւ Ֆրանսացւց գէմ կրնամ  
Պատերազմիւն: Պատասխանեց Գանելոն.  
«Ո՛չ այնքան շուտ. կորսընցնէիք պիտի հոն  
Հեթանոսներգ միահամուռ: Թողոցըց  
Ցիմարութիւնն, իմաստութեամբ գործ տնէք:  
Չեր ինչերէն այնքան պարզեւ տուէք կայսեր  
Որ հրացած մընայ ամէն Ֆրանսացի:  
Քըսան պատանցը երբ դրէք իրեն՝  
Կը չուէ պարայն դէպ ի Ֆրանսան իր քաղցրիկ:  
Պիտի թողու վերջապահ գունդն իր ետին:  
Պիտ' անոր մէջ ըլլայ իր թողու՝ կարծեմ:  
Կոմոց Ռոլան, եւ Ուլիւէր՝ քաջն, ազնիւն.  
Մնուած են զոյգ կոմսերն եթէ զանեմ ես  
ինձ ունկնդրող. պիտի տեսնէ Կարուլոս  
Բեկում իր մնձ հազարատութեան. շունենայ  
Պիտի այլ եւս տեսն կոռելու ձեզի դէմ»:

ԽԴ.

«Գեղեցիկ աէր գանելոն . . . .  
Ռոլանն ի՞նչպէս պիտի կրնամ զրաւել տալ:  
Պատասխանեց Գանելոն. «Ե՞ս պիտի՝ սեմ.  
Պիտի արքայն զայ Սիգէրի լաւագըն՝  
Նաւակյայքերն. եւ վերջապահ գունդն ետին  
Պիտի թողած ըլլայ. ըլլայ պիտի հոն  
Իր թոռն՝ հրօօր կոմս Ռոլան, Ուլիւէր՝  
Որուն վըրա այնքան հաւասար ունի ան,  
Եւ հուսերնին քըսան հազար Ֆրանսացի:  
Չեր մարդերէն հարիւր հազար զեղեցէք:  
Եւ պատերազմ մը թող մըզէն առաջն:  
Հոն Ֆրանսացիք պիտի խցուին՝ տոյկըլին,  
Եւ պիտի՝ լլայ նաև՝ ըսել հարի չըկայ՝  
Զերիններուն անեղ ջարդոց՝ կոտորած:  
Տըւէք անոնց դուք պատերազմ մը երկորոր.  
Ինչ ալ ըլլայ՝ Ռոլան մէկէն կամ միւսէն  
Պիտի չըրգծի. եւ կատարած պիտի՝ լլայ  
Դուք այն ատեն ասպեսութիւն մը քնաղ,  
Եւ ձեր կեանքին մէջ ալ կըուն չունենաք:

ԽԵ.

«Ո՛չ կարենար ընել որ հոն ըսպանուէք  
Ռոլան, պիտի կորսընցընէր կարուլոս  
Աշ բազուկն իր մարթնոյն. վախճանն է այլ եւս  
Իր հրաւալի բանակներուն. եւ երթեք  
Կարու կարող պիտի ըլլայ գումարել  
Կուտակել, այնքան անհամար զօրք ու զէն,  
Եւ իր հախնեաց երկիրն հանգիստ պիտ' առնէք»:

Զայսի լըսելով Մարսիլ պազար վիզն անոր։  
Եւ յետոյ իր գանձերը զալ ըսկըսան։

Դա.

Կ'ըսէ Մարսիլ. «Ի՞նչ պիտի սենք առելի,  
Պայման մը ոչ ինչ կ'առթէ, . . . . .  
Դուք պիտի երդուած ընէք Ծովանը մատնել»։  
Եւ Գանելոն. «Թող ըլլայ ինչպէս կ'ուզէք»։  
Մասունքներուն վըսայ Մուրզէն իր սուրին  
Աև երդուրնցաւ մատնել. ոճիրը գործեց։

Խէ.

Հոն Խստարան մը կար համակ փրդոսկրէ։  
Գիք մը բիել տրաւ Մարսիլ. զըրուած է  
Օրէնք հոն Տերուականի Մասմէտի։  
Ըլպանիոյ Սարակինոս կ'երգնու,  
Որ թէ Ռուանը վերջապահ գունդին մէջ  
Գոնչ՝ կուոի պիտի ըոլոր իր զօրքով։  
Եւ թէ կրնայ՝ պիտի մենանի Ռուանն հոն։  
Եւ Գանելոն. «Չեր կամքն իցիւ կատարուէք»։

Խօ.

Եւ հեթանոս մ'առաջ անցաւ՝ Վալդաբրոն։  
Կը մտանայ կ'երթայ Մարսիլ արքային։  
Գանելոնին կ'ըսէ փայլուն ժըզիտով։  
«Ա՛տք այս սուրս, սակէ լաւ ոչ ոք ունի.՝  
Կ'արժէ կուտանը լոկ հազար ոսկեդրամ։  
Սիրոյ համար զայն ձեզ կու տամ՝ չքնաղ տէր։  
Եւ զուրք մնզի պիտի օգնէք որ կարող  
Ըլլանք գտնել մնենք վերջապահ գունդին մէջ։  
Արի Ռուանն. — Աս կատարուած զըրեցէք»։  
Պատախանեց Գանելոն կոմսն. Եւ անոնք  
Համբուրուեցան յետոյ ծնունէն երեսնէն։

Խօ.

Նսքն հեթանոս մ'եկաւ անուն կ'լիմորին։  
Գանելոնին կ'ըսէ փայլուն ժըզիտով։  
«Կորդակս առէք, չեմ լաւագնյը տեսած ...  
Եւ Ռուանին դէմ մնզ ելքը օգնական։  
Ախնակս որ զինքը կարենանք անպատուել»։  
Եւ Գանելոն յարեց. «Եղած զըրեցէք»։  
Համբուրուեցան յետոյ բերնով՝ երեսով։

Խ.

Ցետոյ եկաւ Բրամիմոնդ Քաջուհին.  
Գանելոնին կ'ըսէ. «Ձեզ շատ կը սիրեմ».

Ձի տէրըս ձեզ կը դրուատէ մնձապէս  
Եւ բոլոր այս մարդերը։ Ձեր տիկինին  
Պիտի որկեմ զոյգ քայս, ոսկի են բոլոր,  
Մեղքսիկենք եւ յափիթներ. եւ կ'արծեն  
Շւելի քան բոլոր գանձերն ջրումին։  
Անանկ աղուոր բան չունեցաւ կասորինդի»։  
Անանկ զանոնք, եւ իր հսկին խոթեց մէջ։

ԽԱ.

Իր գանձապէտը կը կահէչ թագաւորն,  
Որուն անունն է Մալտուիտ։ «Պատրաման է  
Կարոլոսին զանձը. — Այո՛, աէր, շատ լաւ.  
Եօթն հարիս ուզո՞ւ բեղցած ոսկի են արծաթ,  
Քըսան պատանէ՝ պինտ ազնիւներն երկնի տակ»։

ԽԲ.

Գանելոնի Մարսիլ ուսէն կը բռնէ։  
Կ'ոսէ անոր. «Դուք շատ քաշ էք եւ մասցի.՝  
Այն օրէնքին սիրուն զոր դուք կը ճանչնաք  
Սըրազյն, մը շըշէք մնէն ալ ձեր սիրոն.  
Կ'ուզին ձեզի տալ իմ գանձերը բռուր,  
Ալարիից ամենազուտ ոսկիով  
Քննանարոր տանը ջորիներ. եւ լանցնի  
Պիտի տարի որ ձեզ նոյնչափ չըզրկեմ։  
Բանալիներն այս լայն քաղցին ահա՞ լու՞.  
Ցուցէք իր նոխ զանձերը կարլ արքային,  
Եւ վերջապահ զունդին մէջ զնել տուէք Ռուանն.  
Եթէ ընսար ըլլայ ինծի զանէլ զայն  
Հաւակայքի մը մէջ եւ կամ թէ անցքի,  
Պիտի մըզնեմ իր դէմ մահոն պատերազմէ։  
Եւ Գանելոն. «Կարծեմ թէ շատ կ'ուշանամ»։  
Կը հեծնէ ձին, կը մտնէ իր ճամբուն մէջ։

ԽԳ.

Իր բանակենոզը կը հասնի կարուու։  
Գալնէ քաղաքն է եկիր ան. Ռուան կոմսն  
Աներ էր զայն եւ կործանէր. այն օրէն  
Հարիւր տարի մնաց անշչն՝ ամայի։  
Գանելոնին արքայն լուրի կը սպասէ  
Եւ տուրքերուն ըՍպանիոյ՝ մնծ երկրին։  
Աշալուտին երր կը ցաթէ արեգակն  
Անա բանակ կը հասնի կոմս Գանելոն։

ԽԴ.

Ապաւուուն կայսրը ելեր է կանուխ,  
Լըսէր պաշտօն առաւախին պատարագ։

Վարնին առջեւ կանանչին վրայ կեցեր է։  
 Հոն է Խոլան, եւ Ուխէր քաջարին,  
 Հոն գուրզ Նեմս, եւ բազմաթիւ ուրիշներ։  
 Կը հասնի կոմը Գանելոն, տիրադրուժն  
 Եւ երգմասուուս իր համօրէն նենգութեամբ  
 Ան կը սկզբի խօսիլ. Կ'ըսէ արքային.  
 ԱՌ' տէր, ողջոյն յասուածակոյս կողմանէ։  
 Զեզ կը բերեմ Սարակոսի բալլիինքն՝  
 Ահաւակի. և աւասիկ զանձ մը մժէ  
 Չոր կը բերեմ ձեզի, եւ քանի պատանիներ,  
 Թող անոնք լաւ պահպանութեան դրուին առաջ՝  
 Եւ քաջարի Մարսին արքայն ձեզ կ'ըսէ  
 Որ եթէ չի յանձներ ձեր ծեռոն Ալկալիփն,  
 Ասոր համար զինքը պէտք չէք եաբերել։  
 Ջի լորս հարիր հազար զինուած մարդ տեսայ  
 Իմ աշքերովս, զըրահապատ, սաղուարտինին  
 Պինդած, կապած ոսկեկիսուած զունդերով  
 Սուրելին իրնց, որոնք մինչեւ ծովափունք  
 Ռւեկեցան Ալկալիփի Մարսիլեն  
 Կը փախչին, զի յանձն տոննէ և պահնէլ  
 Զէին ուզեր քրիստոսական մեր օրէնքն։  
 Անոնք չէին գեռ լորս փարսախ նաւարկած  
 Դէպ ի քացերն, երբ մըրըրփոտ փոթորիկն  
 Հասաւ անոնց. ինգորուեան, դուք երեք  
 Պիտի չտեսնէք եւ ոչ իսկ մէին անոնցմէ։  
 Ալկալիփին ողջ եթէ ըլլար՝ զայն բերած  
 Կ'ըլլայի ես. իսկ հեթանոս արքային  
 Գալով, տէր իմ, ըստոյ զիտցէք որ չահցած  
 Այս ատաշի ամբոն անոր ձեր աշքով  
 Պիտի տեսնէք ֆրանսա հասնեն ետևնէդ։  
 Պիտի ն'ուունի օրէնքն որ դուք կը պահնէք.  
 Ան' ձեռնամած պիտի ձեր մարզը ըլլայ.  
 Ձենէ՛ պիտի ճանչնայ Ապանոս պետութիւնն։  
 Արքայն կ'ըսէ. «Գոհուաթիւն Ցնուան Յստուծոյ։  
 Լաւ գործ տեսաք, մեծ վարձք պիտի ուննագք։»  
 Բանակն հազար փողի ճայնով կ'որոտայ։  
 Կը վիրցնեն Ֆրանկներն իրենց ճամբարներն,  
 Եւ զըրաստները կը թամբէն կը բեռցնեն։  
 Դէպ ի քաղցրիկ Ֆրանսա կը չուեն համօրէն։  
 Թրգ. Հ. Ա. Ղազինսւա

## ԳՐԱԽՈՍԱԿԱՆ

FRÉDÉRIC MACLER. — *Documents d'Art  
Arménien. — I. Texte, II. Atlas.*

□ \* □

Երբ առաջին անգամ 1909ին Աւո. Մագլէր ընկերակցութեամբ մեր նախկին միաբանակից Հ. Սերովէք Վ. Ապառուլլահանի հրատարակեց ուսումնակիրութիւն մը հայ մանրանկարչութեան վրայ<sup>1</sup>, ինիթ առնելով Ժէ զարու ի Սեբաստիա գրուած ձեռագիր Յայսմաւուրք մը (Սեպէն. Պր. Խնձրէնանի ի բարիզ) զեղարուեստաէրք, մանաւանդ հայկական հնութեանց հնուախոյզք, ուրախութեամբ ողջունեցին զայն իբրև յուսալից անդամանիկ մը նմանօրինակ և կատարելազոյն գործոց։ Հոն համառա էջերու մէջ խոտաց էր ոչ միայն ձեռագրին նկարագրութիւնը, բազմաթիւ և զեղեցիկ ընտրանօք՝ պատկերաց նմանահանութիւնը այլ նաև ընդհանուր ակնարկ մը հայ զըրազար, մանրանկարչութեան, վահօրէց և արտեստագիտաց վրայ՝ զովելի շանրով հաւաքուած տեղեկութեամբք լի։ Չորս տարի վերջ լոյս տեսաւ երկրորդը<sup>2</sup>, նախանձելի առուգութեամբ, ընդարձակ ժաւալով, առատ լուսատիպ նմանահանութեամբ պատկերաց։ Հոն հեղինակը նոր ուզի մը, յաշղոզայն ծրագրի մը գծած էր իւր առջև, ոչ ևս հետազօտութիւնիք ընդհանուր արուեստի, կամ ինչպէս ինքը կ'ըսէ<sup>3</sup> սու տրավ ձեռնույթու առ լուսատիպ առուգութեամբ առ առուգութեամբ պատկերաց։ Հոն հեղինակը հասած չհամարից իրաւաց, այլ միայն պատրաստութիւն առազնիւրու, հաւաքուած տարերաց, որոնց վրայ իբրև հաստատուն հիմանց վրայ կարենան ապազայ ուսումնասիրովք բարձրացնել իրենց համեմատական հետազոտութեանց արդիւնքը։

Այս մի և նոյն ուղին կը շարունակէ ընթանակ արդիւնաւոր Ռւսուցապետն ներկայ երրորդ

1. R. P. Seraphin Abdullah et Frédéric Macler: *Etudes sur la Miniature Arménienne*.

(Extrait de la Revue des Etudes Ethnographiques et Sociologiques - 1909). Paris.

2. Frédéric Macler: *Miniatures Arménienes. Vies du Christ. - Peintures ornementales (Xe-XVII. Siècle)*. 68 planches en phototypie, et 8 figures dans le texte explicatif. — Paris, P. Gauthier» 1913.

Թիրուի մէկ հիւանդանոցին մէջ վիրաբոյժ մը իր օգնական թժէկներուն հետ վերջերս գործողութիւն մը կատարած պահուն կը տեսնէ որ հիւանդը - որ մինչեւ այն առեն քաջառողջ ապած է - իր սիրոն ունէր աշակողը, իսկ լեարդը՝ ձախակողը,